

3036

Clifford

of Mississippi Subversive Society

1910

Օ. Դ. ԱԴՋԵՆՈՎ  
ՅԱՐԻՄ

ԱԶՍՏ ՄԱՏԵՆԱՇՈՐ

ԹԻԻ 31

ՉԱՐԼՍ ԵՒ ՄԷՐԻ ԼԷՄ


Ա.

# ՎԵՆԵՏԻԿԻ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

ՊԱՏԿԵՐԱՔԱՐԴ

Թարգմ.

ՏՈՒԹ. Յ. Տ. ԱՏԵՓԱՆԵԱՆ



ՉԱՐԿԱՐԵԱՆ ԵՂԲԱՐԲ

ՀՐԱՏԱՐԱԿԵԶ

Կ. ՊՈԼԻՍ

1910



ՇԷՅՔՍՐԻՐ

ՏՊԳՔ. ՕՍԿԱՆԵԱՆ ԳՈՐԾԱՅՈՒՄԻՆ ԸՆԴՐՈՒԹՅԱՆ

82  
Ե-53

23 JUN 2005  
2 NOV 2009

53  
O. I. АДЖЕМОВ  
ВАРША

ԱԶՍՏ ՄԱՏԵՆԱՇՈՐ

թիվ 31

ԶԱՐԼՍ ԵՒ ՄԷՐԻ ԼԷՍ

ՃԵՅՔՄԻՐԵԱՆ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ

Ա.

# ՎԵՆԵՏԻԿԻ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Թ. Ա. Բ. Գ. Մ. Ա. Ն. Ե. Յ.

ՏՈՔԹ. ՅՈՎՍ. Տ. ՍՏԵՓԱՆԵԱՆ

ԳՐԱՎԱՃԱՌ-ՀՐԱՏԱՐԱԿԻԶ  
Վ. ԵՒ Պ. ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՂԲԱՐՔ  
Զախախնայր, Կ. Պոլիս

1910

Տպգր. ՕՍՄԱՆԵԱՆ ԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

11 5 .07. 2013

3036

О. Г. АДЖЕМОВ  
ВАРША



ՉԷՅՔՍԻՐ



57222-66

## Ե Ր Կ Ո Ւ Խ Ս Օ Ս Ք

Զարլս եւ Մերի Լեւ ուզած են պատմութեան ձեւի սակ, համառօտ կերպով եւ դիւրընթեռնի ոճով, ամբողջ ժողովուրդին եւ մասնաւորաբար դեռաժի ընթերցողներու ներկայացնել Անգլիացի ժեզերահոչակ քատերագիրին՝ Շեյքսպիրի քան ողբերգութիւններն ու կասակերգութիւնները: Առանց պահելու հեղինակներուն որդեգրած շարք, կը սկսինք «Վենեսիկի Վանառականը»ով, քորձելու համար քե ի՛նչ ընդունելութիւն պիտի գտնէ անիկա:

Վ. եւ Պ. Զարդարեան եղբարք յանձն առած են հրատարակել մեր այս քարգմանութիւնը: Պարբերաբար, իրարու ետեւէ պիտի հրատարակուին մնացածներն ալ, ու ամենէն վերջը՝ մասնաւոր պրակով մըն ալ պիտի ծանօթացնենք այս պատմութեան հեղինակներն: Զարլս եւ Մերի Լեւ:

Կը յուսանք քե հատարակութիւնը պիտի ուզէ քաջալերել այս ձեռնարկը, քանի որ միտ յուսած գանգատ մըն է քե մեր տղամը կարդալու յարմար գիրքեր չունին: Ահաւասիկ Շեյքսպիրեան Պատմութեանք ածան ձեւով մը կը մատուցուի մեր ժողովուրդին:

Թ.Ս.Գ.ՄԱՆԻՉԸ

ՇԵՅՔՍԻՐԵԱՆ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ

## ՎԵՆԵՏԻԿԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԸ

Շայտ՛ Հրէան կը բնակէր Վենետիկի մէջ. վաշխառու մըն էր որ ահագին հարստութիւն գիզած էր խոշոր առևտուր Քրիստոնեայ վաճառականներու դրամ փոխ ապրով: Խոստա- սիրա մարդ մը ըլլալով՝ Շայտը այնքան խոստովեամբ, ետ կ'առնէր փոխ առած դրամը որ, շատ կ'ատէին զինքը բոլոր բարի մարդիկը, ու մասնաւորաբար Անտոնիոն՝ Վենետիկեան զեւաստի վաճառականը. ու Շայտը ալ նո՛յնքան կ'ատէր Ան- տոնիոն, որովհետեւ ասիկա սովոր էր ստակ փոխ առլ նե- ղութեան մէջ գանձուողներու, և իր փոխ առած դրամին հա- մար շահ չէր պահանջեր բնաւ. ուստի մեծ թէ՛սամութիւն մը կար այդ արծաթասէր Հրէային և առատածեռն վաճառակա- նին Անտոնիոսի միջև: Երբոր Անտոնիոս հանդիպէր Շայտքի Ռիպոթօի (կամ Սակարանին) մէջ՝ սովոր էր նախառեղ զայն իր վաշխառութեանը և անգութ վարմունքին համար, որուն՝ Հրէան կը հանդուրժէր առ երեւոյթ համբերութեամբ, մինչ- զեւ ներքնապէս վրէժխնդրութիւն կը սնուցանէր:

Անտոնիո՛ վերջին ծայր զթափրա մարդ մըն էր, բարե- համբոյր, և քաղաքավարութիւն ցուցնելու մէջ երբէք յոգնիլ չէր զիստեր իր հոգին, արդարեւ Իտալիայի մէջ չնոզ ուրիշ ո՛ր և է անձէ աւելի իրե՛ն մէջ կ'երեւէր ՚ին Հոռոմի պատիւը: Իր բոլոր ընկեր-քաղաքացիներէն կը սիրուէր. բայց իր սրտին է՛ն մօտիկ և է՛ն սիրելի բարեկամն էր Պասանիոն, ազ- նուական Վենետիկցի մը, որ փոքր ժառանգութիւն մը ստա- ցած ու յետոյ գրեթէ սպառած էր իր այդ փոքրիկ հարստու-

թիւնը, իր նիհար միջոցներուն բաղդատմամբ՝ չստիպանց ծախքոտ կերպով ապրելուն, ինչպէս շատ հակամէտ են ընել պղտիկ հարստութեան աէր բարձր դասի երիտասարդներ : Երբ որ Պասանիօ ստակի պէտք ունենար՝ Անտոնիօ կ'օգնէր իրեն . և ասոնք կարծես միայն մէկ սիրտ ու մէկ քսակ ունէին իրենց մէջ :

Օր մը Պասանիօ կու գայ Անտոնիօին, և կ'ըսէ թէ իր հարստութիւնը վերստանալ կը փափաքի, ամուսնանալով մեծահարուստ աղջկան մը հետ, զոր ջերմապէս կը սիրէր, և որուն հայրը նոր մեռած ըլլալով՝ թողած էր զանի միակ ժառանգորդը ընդարձակ կալուածի մը . և թէ՛ աղջկան հօրը կենդանութեանը ինք սովորութիւն ունէր արդէն այցելել անոնց տունը, երբ կը կարծէր թէ դիտած էր երբեմն որ արդ աղջիկը իրեն աչքերէն կ'ուզէր անբարբառ լուրեր որոնք կը թուէին ըսել թէ ինք անընդունելի դարպասող մը պիտի չբլլար անոր . բայց այսպիսի հարուստ ժառանգորդի մը սիրահարին պատշաճող երեւոյթ մը աւանդու համար պէտք եղած դրամը չունենալով՝ Անտոնիօն կը թխսանձէ որ իրեն փոխ տայ երեք հազար սուքա, որով արդէն իսկ իրեն հանդէպ ցոյց տուած բաղմամբիւ շնորհներուն վրայ հատ մըն ալ աւելցուցած պիտի ըլլար :

Անտոնիօ այդ միջոցին ստակ չունէր քովը՝ իր բարեկամին փոխ տալու . բայց յուսալով որ ապրանքով բեռցուած իր նաւերը քիչ ատենէն պիտի հասնէին՝ կ'ըսէ թէ պիտի երթայ Շայլոքի, հարուստ փոխատուին և անկէ դրամ պիտի քաշէ այն նաւերուն վարկովը :

Անտոնիօ և Պասանիօ միասին կ'երթան Շայլոքի, և Անտոնիօ կը խնդրէ Հրեայէն փոխ տալ իրեն երեք հազար սուքա՝ ուզած չափով, վճարելի՝ ծովին վրայ գանուող իր նաւերուն վաճառքէն : Ասոր վրայ Շայլոք ինքնիրեն կը մատձէ . «Եթէ անգամ մը բռնեմ իր օձիքէն, իրեն դէմ ունեցած հին

ոխիս յազուրդ պիտի տամ . անիկա կ'առէ մեր հրէական ազգը . ստակ փոխ կուտայ առանց չահի և վաճառականնէրու առջեւ կը խօսի ինծի . ու իմ արդարտաց սակարկութիւններուս դէմ զորս ստկոս կ'անուանէ . անիծեալ ըլլայ իմ ցեղս եթէ ներեմ իրեն» : Անտոնիօ տեսնելով որ Հրէան կը մտմտար ու չէր պատասխաներ, և նոյն ատենը անձկութիւն ունենալով զբամբն համար, ըսաւ . «Շայլոք, կը լսեմ, այդ գուժարը փոխ կուտամ» : Այս հարցումին կը պատասխանէ Հրէան . «Պարոն Անտոնիօ, Ռիալթօին մէջ շատ անգամ և կրկին ու կրկին զիս նախատած ես իմ հարստութեանս և իմ վաշխառութեանս համար և ես համբերած եմ ուսերս թօթվելով, որովհետեւ համբերութիւնը մեր ամբողջ ցեղին նշանարանն է . նաև զիս անուանած ես անհաւատ, խածան չուն, և թքած ես իմ հրէական հազուսաներուս վրայ, և աքացած ես զիս սոքովդ իբր թէ ես չուն մը ըլլայի : Հիմա սակայն կ'երեւայ թէ պէտք ունիս իմ օգնութեանս և կուզաս ինծի ու կ'ըսես . «Շայլոք, ինծի ստակ փոխ տա՛ր : Ծուներ ստակ կ'ունենայ» : Կարելի՞ բան է որ չուն մը փոխ տայ երեք հազար սուքա : Վար ծռի՛մ և ըսե՛մ . Պատուական Տէ՛ր, դուն թքիր վրաս անցած չորեքշաբթի, ուրիշ անգամ մը զիս չուն կոչեցիր, և այս քաղաքավարութիւններուդ համար քեզի ստակ փոխ պիտի տամ» : Անտոնիօ պատասխանեց . «Նոյնքան հաւանական է որ ես նորէ՛ն այդպէս ըսեմ քեզի, նորէն թքնեմ և նաև աքացեմ քեզի : Եթէ այդ ստակը ինծի փոխ պիտի տաս՝ սո՛ւր գայն ինծի իբրեւ թշնամի մը, որպէս զի եթէ չկարենամ վճարել՝ այն ատեն երես ունենաս պահանջել տուգանքը» : «Ինծի նայէ՛, ըսաւ Շայլոք, ինչքան կը փոթորկիս : Կ'ուզեմ բարեկամ ըլլալ քեզի և վայելել քու սէրդ : Պիտի մոռնամ նախապինքները, զորս վրաս տեղացուցած ես : Պիտի գոհացնեմ քու պէտքերդ, և ստկոս պիտի չաւանեմ ստակիս համար» : Այս երեւութապէս մարդասիրական ա-

ուջարկը շատ զարմացուց Անտոնիօն , և յետոյ Շայլօք՝ տակաւին մարդասիրութիւն կեղծելով ու անանկ կարծեցնելով թէ իր բոլոր բրածը Անտոնիօի սէրը շահելու համար է , կրկնանց նորէն թէ երեք հազար տուքս փոխ պիտի տայ և ո և է տոկոս պիտի չաւնէ իր դրամին համար . միայն թէ պէտք էր որ Անտոնիօ իրեն հետ երթար փաստարանի մը , և հոն ստորագրէր կատակի ձեւի տակ մուրհակ մը թէ՛ եթէ դրամը չվճարէ այսինչ օրը , վրայ պիտի տայ լիպրոս մը միս , որ պիտի կտորուի իր մարմնինն ո և է մասէն որ հաճելի երեւար Շայլօքի :

«Շատ աղէկ» , ըսաւ Անտոնիօ . «կը ստորագրեմ այս մուրհակը , և կ'ըսեմ թէ շա՛տ գթասրտութիւն կայ Հրէային մէջ» :

Պատանիօ կ'ըսէ Անտոնիօի թէ ստորագրելու չէ՛ այս տեսակ մուրհակ մը՝ իրեն համար . բայց Անտոնիօ տակաւին պնդեց ստորագրել զայն , քանի որ վճարօրէն առաջ իր նաւերը պիտի վերադառնային , այդ դրամին քանի մը անգամը աւելի արժէքով բնանաւորուած :

Շայլօք լսելով այս վիճարանութիւնը , բացազանչեց . «Ո՛վ Հայք Արրանամ , ի՛նչ կասկածոտ մարդիկ են ա՛ս Քրիստոնեաները : Իրենց խիստ վարմունքը կը սորվեցնէ իրենց՝ կասկածիլ ու բիշներու խորհուրդներուն վրայ : Կ'աղաչեմ , սա՛ ըսէ ինձի Պատանիօ , եթէ խօսքը կտարելու ըլլայ՝ ի՛նչ կը



Բօրշիա և Ներիսա

վասակիմ գրաւին գործադրութենէն : Լիպրոս մը մարդու միս , մա՛րդէն աւնուած , որ ո՛չ այնքան յարգի և ո՛չ ալ այնքան շահաւոր է ի՛նչքան եղի կամ ոչխարի միսը : Կը կրկնեմ թէ իր սիրար շահելու համար է որ կ'ընեմ այս բարեկամութիւնը . եթէ ընդունի , աղէ՛կ , եթէ ո՛չ մնա՛ք բարով» :

Վերջապէս , հակառակ Պատանիօի խրատին , որ Հրէային յայտնած բարի արամագրութիւնները լսելով հանդերձ չէր ուզեր որ իր բարեկամը իրեն համար վտանգէր ինքզինքը այս սարսափելի տուգանքով , Անտոնիօ ստորագրեց մուրհակը խորհելով թէ պարզապէս կատակի ձեւով բան մըն էր առիկա , ինչպէս Հրէան ըսած էր :

Հարուստ ժառանգուհին որուն հետ ամուսնանալ կը փափաքէր Պատանիօ՝ կը բնակէր Վենետիկի մօտերը , Պէլմանի կոչուած տեղը . իր անունն էր Բորշիա , և իր մարմնինն ու մտքին չնորճներովը ոչինչ ստորին էր քան այն Բորշիան որ կատոյցին դուստրը և Պրուստտի կինն էր :

Իր բարեկամին Անտոնիօի կեանքին գնովը իրեն պէտք եղած ստակը մարդասիրաբար ստացած ըլլալով , Պատանիօ ձամբայ ելաւ շքեղ ընկերութիւնով մը , Կրաթիանօ անուն արհուականի մը հետ իրեն իբրեւ հետեւորդ :

Պատանիօ յաջողելով իր դարպասումին մէջ , Բորշիա հաւանեցաւ քիչ ստանէն ընդունիլ զայն իբրեւ ամուսին :


Պատանիօ խոստովանեցաւ Բորշիայի թէ ինք հարստութիւն չունի , և թէ կրնար պարծենալ լո՛կ իր բարձրատոնձ սերունդին և արհուական ծագումին համար . Բորշիա որ զինքը սիրած էր իր պատուական յատկութիւններուն համար և ամուսինի մը մէջ դրամ չի փնտռելու չափ հարստութիւն ունէր՝ պատասխանեց չնորճալի համեստութեամբ մը թէ՛ եւրանի թէ ինք ըլլար հազար անգամ աւելի գեղեցիկ և տասը հազար անգամ աւելի հարուստ՝ աւելի ևս արժանի ըլլալու համար անո՛ր . և յետոյ չնորճալի աղջիկը գեղեցիկ կերպով

վա՛ր զարկաւ ինքզինքը, և ըսաւ թէ՛ ինք անուս, դպրոց չի տեսած, անվարժ մէկն է, և սակայն չի կրնալ սովորելու չափ տարիքոտ չէ՛, և թէ՛ թող պիտի տայ որ ամէն բանի մէջ իր հեղ հոգին կառավարուի անկէ, և յարեց. «Ընքզինքս և ուսնեցածներս հիմա իսկ քեզի և մեզի դարձուած են: Դեռ ևս բէկ, Պասանիօ, ևս էի տիրուհին այս ազուոր պալատին, ինքզինքիս՝ թագուհին և տանտիկինը՝ այս սպասաւորներուն, ու հիմա, այս սոււնը, այս սպասաւորները և ես ինքս՝ քուկդ են տէ՛ր իմ, դանտնք քեզի կուտամ այս մատանիով»: Ու մատանի մը կը նուիրէ Պասանիօ:

Պասանիօ ա՛յնքան ընկճուած էր երախտազիտութեամբ և զարմանքով՝ այն շնորհալի եղանակին համար որով իրեն նման խոնարհ գիրքի տէր մարդ մը ընդունուած էր հարուստ և ազնիւ Բորչիայէն, որ անկարող էր արտայայտել իր ուրախութիւնը և յարգանքը ա՛յն սիրելի կնկան որ այսպէս պատուած էր զինքը, ու կցկտուր խօսքերով միայն յաջողեցաւ յայտնել իր սէրը և շնորհակալութիւնը. ուստի առնելով մատանին, երգում ըրաւ երբեք չի բաժնուիլ անկէ: Կրաթիանօ և Ներիսա՝ Բորչիայի սննեկապանուհին, միասին էին իրենց տիրոջը և տիկինին հետ, երբ Բորչիա ա՛յնքան շնորհալիօրէն խոստացաւ ըլլալ հնազանդ կինը Պասանիօի. Կրաթիանօ՝ երջանկութիւն մաղթելով Պասանիօի և վեհօգի կնոջ, փափաք յայտնեց ինքն ալ ամուսնանալ միեւնոյն ժամանակ:

«Բողբ սիրտովս, Կրաթիա՛նօ», ըսաւ Պասանիօ, «եթէ կին մը գտնես քեզի»:

Կրաթիանօ այն ատեն պատասխանեց թէ՛ կը սիրէր Բորչիայի ազուոր սննեկապանուին Ներիսան, և թէ՛ ան խոստացած էր կին ըլլալ իրեն երբ իր տիրուհին ամուսնանար Պասանիօի հետ: Ներիսա պատասխանեց. «Տիրուհի՛ս, այս այսպէս է եթէ կը հաւանիս»: Բորչիա յօժարակամ հաւանելով, Պասանիօ քաղցրութեամբ աւելցուց. «Ուրեմն մեր հարսանե-



Շաղոբ եւ իր աղջիկը

կան խնջոյքը մեծապէս պիտի պատուուի ձեր ամուսնութեամբը , կրթութիւնս) :

Այս սիրահարներուն երջանկութիւնը անհաճոյ կերպով ընդհատուեցաւ այս վայրկեանին՝ մուտքովը սուրճանդակի մը որ սոսկալի լուրեր պարունակող նամակ մը կը բերէր Անտոնիօէն : Երբ Պասանիօ կարդաց Անտոնիօի նամակը , Բորչիա վախցաւ որ անով իմաց կը տրուէր սիրելի բարեկամի մը մահը , որովհետեւ սաստիկ գունատեցաւ Պասանիօի դէմքը . և երբ Բորչիա հարցուց պատճառը զանիկա ա՛յսքան ընկճող լուրին , սա՛ պատասխանը ստացաւ , «Ո՛հ , անուշիկ Բորչիաս , աւասիկ մէկ քանին այն անհաճոյ բառերէն , որոնք երբէք մրտաձ են թուղթը . ազնիւ օրիորդ , երբ ես առաջին անգամ իմ սէրս քեզի յայտնեցի՝ բացորոշ կերպով յայտնեցի քեզի թէ կերած էի բոլոր հարստութիւնս . սակայն քեզի ըսելու էի թէ ոչինչէն պակաս էր ունեցածս , պարտքի սակ էի» : Պասանիօ յետոյ կը պատմէ Բորչիային ինչ որ հօս պատմուեցաւ . Անտոնիօէն ստակ փոխ առնելը , Հրէայ Շայլքէն այդ գրամին ինչպէս առնուիլը՝ Անտոնիօի կողմէ , և մուրհակը որով Անտոնիօ լիպրա մը միս գրաւ գրած էր եթէ որոշուած օրը չի վճարուէր ստակը . և յետոյ Պասանիօ կարդաց Անտոնիօի նամակը , որուն խօսքերն են ասոնք .— «Սիրելի Պասանիօ , իմ բոլոր նաւերս կարտուած են , Հրեայիս տուած մուրհակիս հաւելուս պէտք է որ սուժեմ , և քանի որ ապրիս անկարելի է՝ պիտի ուզեի քոյս տեսնել քեզ մեռած ասեմս . ասով մեկտեղ , փայտաբանիդ պէս շարժե՛ . երբ ինձի հաւար ունեցած սերդ չի որդե քեզ գալ քոյս՝ քո՛ղ նախապ ապարդիւն մնայ» : «Ո՛հ սիրելիս , բացագանչեց Բորչիա , «Գործդ կարգադրէ՛ ու ճամբայ ելի՛ր , իմ Պասանիօս նամար այս զթասիրտ բարեկամը մազ մը կորսնցնելէ առաջ՝ այդ ստակին քսան անգամը վճարելու չափ ոսկի պիտի ունենաս դո՛ւն , և քանի որ ա՛յնքան սուղ գինով մը գնուած ես դո՛ւն՝ ես


ալ մեծ սիրով պիտի սիրեմ թեղ» : Նոյն ատեն Բորչիա ըստ որ ճամբայ ելլելէ առաջ կ'ուզէ ամուսնական կապով միանալ Պասանիօի հետ , որպէս զի իր դրամին օրինական իրաւունք ունենայ անիկա . և ուստի նոյն օրը կարգուեցան , Կրաթիանօ ալ ամուսնացաւ Ներխայի հետ . և Պասանիօ ու Կրաթիանօ ամուսնանալուն պէս՝ ածապարանքով ճամբայ ելան դէպի Վենետիկ , ուր Պասանիօ բանախն մէջ գտաւ Անտոնիօն :

Վճարումի օրը անցած ըլլալով , անգուժ Հրէան չէր ընդունած Պասանիօի իրեն առաջարկած դրամը , այլ կը պնդէր ստանալ լիպրա մը միս Անտոնիօի մարմինէն : Օր մը նշանակուած էր , Վենետիկի դուքսին առջեւ տեսնելու համար այս յուզիչ դատը , և Պասանիօ՝ սոսկալի անորոշութեամբ կը սպասէր դատավարութեան :

Էրկանը մեկնած պահուն Բորչիա զուարթօրէն խօսեցաւ անոր հետ , և պատուիրեց որ վերադարձին հետք բերէ իր սիրելի բարեկամը Անտոնիօն . նոյն ատեն սակայն վախցաւ որ գուցէ Անտոնիօի աննպաստ երթացին գործերը , և ուստի առանձին գանուած պահուն՝ սկսաւ մտածել ու ինքնիրեն հաշիւ ընել թէ արդե՞ք ո և է կերպով կրնա՞ր պատճառ մը ըլլալ ազատելու իր սիրական Պասանիօին բարեկամը . և հակառակ սա՛ իրողութեան թէ իր Պասանիօն պատուել ուզած ատենը ըսած էր անոր թէ ամէն բանի մէջ իրեն պիտի յանձնէր ինքզինքը և պիտի կառավարուէր անոր բարձրագոյն կարողութենէն , սակայն և այնպէս հիմա իր պատուական ամուսնին սպառնացող վտանգին առջեւ գործելու հրաւիրուած ըլլալով՝ երբէք չի կասկածեցաւ թո՛ւն իր կարողութիւններուն վրայ , և թո՛ւն իսկ իր կատարեալ և ուղիղ դատողութեան միակ առաջնորդութեամբ մէկէն որոշեց անձամբ երթալ Վենետիկ , և խօսիլ ի պաշտպանութիւն Անտոնիօի :

Բորչիա ազգական մը ունէր , որ իրաւաբանական խոր-

57222-66



Պասանիօ եւ Բորչիա



հըրդական մըն էր . գրեց այս պարոնին , որուն սնունը Պէլլարո էր , և պարագան սնոր պատմելով ուղեց սնոր կարծիքը , և նաև խնդրեց անկէ որ իր խրատին հետ իրեն զրկէ նաև փաստարանի մը կողմէ հազնուելիք հազուսար : Երբ պատգամաւորը դարձաւ , Պէլլարօէն բերաւ նամակներ՝ բացատրող թէ ի՞նչպէս պէտք է շարժիլ և նաև հագնելու համար պէտք եղող բոլոր բաները :

Բորչիա և իր սենեկապանուհին Ներիսահագան էրիկ մարդու հազուստ , և Բորչիա ինք վրան աւնելով փաստարանի պատմութեանը , Ներիսան հետը առաւ իրբեւ իր գրագիրը . և իսկոյն ճամբայ ելլելով Վենետիկ հասան բուն իսկ դատավարութեան օրը : Վենետիկի դուքսին և ժողովականներուն առջև դատավարութիւնը սկսելու վրայ էր ճի՛շդ երբ Բորչիա ներս մտաւ արդարութեան այս բարձր ատեանէն . և նամակ մը ներկայացուց Պէլլարօէն , որուն մէջ ուսումնական իրաւագէտը կը գրէր Դուքսին թէ ի՞նք անձամբ կ'ուզէր գալ և պաշտպանել Անտոնիօն , բայց հիւանդութեան պատճառով՝ կ'արգիլուէր , և կը խնդրէր որ նիրհուն երիտասարդ փաստարանը Պարթագարը ( այսպէս անուանած էր Բորչիան ) թոյլատրուի փոխանորդել իրեն : Դուքսը արտօնեց , շատ զարմանալով օտարականին գեռատի երեւոյթին վրայ , որ գեղեցկապէս ծպտուած էր փաստարանի տարազովը և խոշոր կեղծամով :

Ու ահա կը սկսի այս կարեւոր դատավարութիւնը : Բորչիա շուրջը նայեցաւ , և տեսաւ անգուլթ Հրէան . և տեսաւ Պասանիօն , որ չի ճանչցաւ զինքը՝ իր ծպտումին մէջ : Պասանիօ կայնած էր Անտոնիօի քով , իր բարեկամին համար վախի ու վիշտի յուզումի մէջ :

Բորչիայի ստանձնած դժուարին գործին կարեւորութիւնը քաջութիւն մը կու տար այս փափուկ տիկնոջ , որ քաջարար սկսաւ կատարելու իր վրան առած պարտական-



նութիւնը . ու նախ և առաջ խօսքը ուղղեց Շայլոքի . և ընդունելով թէ անիկա Վենետիկեան օրէնքով իրաւունք ունէր ստանալու մուրհակին մէջ նշանակուած տուգանքը , ա՛յնքան քաղցր կերպով ճառեց զթուրքեան ազնիւ յատկութեան վրայ որ կարելի էր կակղցնել անզգամ Շայլոքի սիրտէն զատ ո՛ր և է սիրտ . ըսաւ թէ՛ զթուրքիւնը երկինքի անձրեւին պէս կը կաթի վա՛ր գետինին վրայ . թէ՛ զթուրքիւնը կրկնակ օրհնութիւն մըն էր , կ՛օրհնէր թէ՛ տուողը և թէ՛ ստացողը , և թէ՛ նոյն ինքն Աստուծոյ մէկ ստորագելիքը ըլլալով՝ զթուրքիւնը թագերէ աւելի պատուաւոր բան մըն է . թէ՛ աշխարհային ուժը ամէնէն աւելի կը մօտենայ աստուածայինին՝ ա՛յն համեմատութեամբ որով զթուրքիւնը կը լծորդուի արդարութեան . և խնդրեց Շայլոքէ յիշել թէ՛ ինչպէս որ ամէնքս ալ կ՛աղօթենք զթուրքեան համար , այդ նոյն աղօթքը սորվեցնելու է մեզի թէ ի՛նչպէս գուժ ցուցնելու ենք ուրիշներու : Շայլոք պարզապէս պատասխանեց թէ կը փափագէր ստանալ տուգանքը որ նշանակուած էր մուրհակին մէջ : «Իրամը վճարելու անկարճ է» , հարցուց Բորչիա : Պասանիօ այն ատեն առաջարկեց Հրէային՝ վճարել երեք հազար տուքային քանի՛ անգամը որ կը փափագի : Սակայն Շայլոք մերժելով ասիկա և տակաւին պնդելով Անտոնիօի միտէն լիպրա մը ստանալու իրաւունքին վրայ՝ Պասանիօ խնդրեց դեռատի փաստարանէն աշխատիլ ու օրէնքին տրամադրութիւնը քիչ մը բարեփոխել և ազատել Անտոնիօի կեանքը : Բայց Բորչիա լրջօրէն պատասխանեց թէ անզամ մը հիմնուած օրէնքները այլ եւս փոխուելու չեն : Շայլոք լսելով Բորչիայի այս խօսքը թէ՛ օրէնքը չի կրնար փոխուիլ , իրեն անանկ երեւցաւ թէ ան իր կողմը կը պաշտպանէ , ուստի ըսաւ անոր . «Իանիէլ մը եկած է դատաստանի . ո՛վ իմաստուն դեռատի դատաւոր , ո՛րքան կը յարգեմ քեզ . քու տեսքէդ որքան աւելի ձեր ես գուն» :

Յետոյ Բորչիա խնդրեց Շայլոքէ որ թոյլ տայ իրեն տեսնել մուրհակը , զոր կարգալէ վերջ յարեց , «Այս մուրհակը իրաւունք կուտայ տուքանքին , և ասով Հրէան կրնայ օրինապէս պահանջել լիպրա մը միս , որ իր ձեռքովը պիտի կտորուի Անտոնիօի սիրտին ամէնէն մօտ տեղէն» : Ապա ըսաւ Շայլոքի . «Գուժ ունեցի՛ր , ա՛ն դրամը և արտօնէ՛ զիս պատուել մուրհակը» : Բայց անգուժ Շայլոքը բնաւ գուժ չէր ցուցներ , հապա ըսաւ . «Հողիկս վրայ կ՛երդնում , մարդկային լեզուի ո՛չ մէկ աղբեցութիւն չի՛ կրնար փոխել զիս» : «Ապա ուրեմն , Անտոնիօ՛» , ըսաւ Բորչիա , «կուրծքդ պատրաստելու ես դանակին համար . ու մինչ Շայլոք մեծ եռանդով՝ երկայն դանակ մը սրելու վրայ էր լիպրա մը միսը կտրելու համար՝ Բորչիա հարցուց Անտոնիօի . «Ըսելիք մը ունի՛ս» : Անտոնիօ հանդարտ համակերպութիւնով մը պատասխանեց թէ շատ ըսելիք չունի , քանի որ արդէն միտքը պատրաստած է մահուան : Յետոյ դառնալով Պասանիօի ըսաւ . «Ձեռքդ ինձի տո՛ւր , Պասանիօ , մնա՛ս բարով : Մի՛ ցաւիր որ ես քու պատճառովդ ինկած եմ այս դժբաղդութեան մէջ : Յարգանքներս տո՛ւր քու յարգելի տիկնոջդ , և ըսէ՛ իրեն թէ ո՛րչափ սիրեցի քեզ» : Պասանիօ ամենախորին վիշտի մէջ թաղուած պատասխանեց . «Անտոնիօ , ես կին մը ունիմ որ նոյն իսկ կեանքիս չափ սիրելի է ինձի , բայց նոյն իսկ կեանքս , կինս և ամբողջ աշխարհը քու




Շայլոք կը արէ դանակը

կեանքեղ աւելի արժէք չունին ինծի համար . պատրաստ եմ  
կորսնցնելու ամէնքը, յօժար եմ զոհելու ամէնքը՝ սա՛ հոս  
կեցող դեւին՝ զքեզ ազատելու համար» :

Այնքան սիրական բարեկամի մը՝ Անտոնիօի համար իր  
ամուսինին արտայայտած այս սէրին համար վիշտ զգաց  
թէ եւ գթասիրտ Բորչիան, սակայն և այնպէս պատասխա-  
նեց . «Բու կինդ շատ երախտապարտ պիտի չըլլար քեզի,  
եթէ ներկայ ըլլար հոս ու լսէր քու այս անաշարկդ» : Եւ  
նոյն ատեն Կրաթիանօ՝ որ կը սիրէր օրինակել իբր տիրոջը  
ըրածը, խորհելով թէ ինք ալ բան մը ըսելու էր Պատանիօի  
նման, Ներխայի ներկայութեանը որ գրագիրի հագուստով  
Բորչիայի քով նստած կը գրէր, ըսաւ . «Ես ալ կին մը ու-  
նիմ, զոր կ'երգչուժ թէ կը սիրեմ . երանի՛ թէ անիկա հիմա  
երկինքին մէջ ըլլար կարենալ համոզելու համար հոն գրա-  
նուող զօրութիւն մը որ փոխէր այս շուն Հրէային անգուժ  
ընութիւնը» : Աղէկ որ ասիկա կը փափագիս կնկանդ ետեւէն,  
ապա թէ ոչ անհանգիստ տուն մը միայն պիտի ունենայիր» :  
ըսաւ Ներխաս :

Շայլոք հիմա անհամբերութեամբ կը պօռար . «Փամա-  
նակ կը կորսնցնենք կոր, կ'ազաչեմ, վճիռը արձակեցէ՛ք» :  
Եւ դատարանին մէջ ամէն բան անաւոր սպասուծի մէջ էր,  
և ամէն սիրտ վիշտով լեցուն էր Անտոնիօ մասին :

Բորչիա հարցուց թէ միտք կշռելու կշիռքը պատրաստ  
էր . ապա ըսաւ Հրէային . «Շա՛յլոք, վերաբոյժ մը ունենա-  
լու ես քովդ, որպէս զի չըլլայ որ արիւն կորսնցնելով մեռ-  
նիր» : «Ատանկ բան մը նշանակուած չէ՛ մուրճակին մէջ» ,  
ըսաւ Շայլոք, որուն ամբողջ նպատակն էր արիւնհոտու-  
թեամբ Անտոնիօի մեռնիլը : Բորչիա պատասխանեց . «Այդ-  
պիսի պայման մը չի կայ մուրճակին մէջ, բայց ի՛նչ կ'ըլլայ,  
աղէկ է որ այդքան բան մը ընես մարդասիրութեան հա-  
մար» : Որուն պարզապէս պատասխանեց Շայլոք . «Ատանկ



Բորչիա վճիռը կ'արտասանէ

պայման մը չեմ տեսներ կոր մուրհակին մէջ) : «Ուրեմն» , ըսաւ Բորչիա , «Անտոնիօի միսէն լիպրա մը քօ'ւկդ է : Օրէնքը կը թոյլատրէ ատիկա և դատարանը կը չնորհէ զայն : Եւ կրնաս այդ միսը կտրել կուրծքէն : Օրէնքը կը թոյլատրէ ատիկա և դատարանը կը չնորհէ» : Նորէն բացազանչեց Շայլօք , «Ո՛վ իմաստուն և արդարակորով դատաւոր : Դանիէլ մը եկած է դատաստանի» : Եւ նորէն սրեց իր երկայն դանակը , ու անձկութեամբ նայելով Անտոնիօի ըսաւ . «Եկո՛ւր , պատրաստուէ՛» :

«Ապաե՛քիչ մը , Հրէա՛» , ըսաւ Բորչիա , ուրիշ բան մըն ալ կայ : Այս ձեռքի մուրհակը քեզի կաթիլ մը արիւնի իրաւունք չի՛ տար . բառերը ասոնք են որոշապէս . լիպրա մը միս : Եթէ լիպրա մը միսը կտրած ատենդ կաթիլ մը Քրիստոնեայ արիւն թափես , քու հողերդ և ապրանքներդ օրէնքով պիտի գրաւուին Վենետիկի իշխանութեան կողմէ» : Արդ , քանի որ բացարձակապէս անկարելի էր Շայլօքի՛ կրտսերի լիպրա մը միսը առանց Անտոնիօի արիւնէն մաս մը թափելու , Բորչիայի այս իմաստուն գիւտը թէ՛ մուրհակին մէջ յիշուածը միս էր և ոչ արիւն՝ փրկեց Անտոնիօի կեանքը . և ամէն մարդ հիանալով դեռատի փաստաբանին զարմանալի հնարամտութեանը վրայ որ ա՛յսքան բարեբաղդաբար խորհած էր այս հնարքը՝ ծափեր շաչեցին դատարանին ամէն կողմերէն . և Կրաթիանօ բացազանչեց Շայլօքի գործածած բառերովը , «Ո՛վ իմաստուն և արդարակորով դատաւոր , ան՛ս Հրէայ , Դանիէլ մը եկած է դատաստանի» :

Շայլօք տեսնելով որ յաղթուած է իր անգութ նպատակին մէջ , ըսաւ յուսախաբ նայուածքով մը թէ կը յօժարի դրամը առնել . և Պասանիօ անչափօրէն ուրախացած Անտոնիօի այս անակնկալ ազատումին վրայ՝ նօրուայ . «Աւատիկ դրամը» : Բայց Բորչիա կեցուց զանի ըսելով , «Կամա՛ց , մի՛ աճապարէք , տուգանքէն զատ ուրիշ բանի իրաւունք

չունի . ուրեմն պատրաստուէ՛ , Շայլոք , կարել միտը . բայց նայէ որ արիւն չի թափես , ոչ ալ մէկ լիպրայէն աւելի կամ պակաս կարես . եթէ ցորեն մը իսկ աւելի կամ պակաս ըլլայ կտրածդ՝ կամ եթէ նոյն իսկ կշիռին մէջ մազի չափ տարբերութիւն ըլլայ , Վենետիկեան օրէնքով՝ մոռնելու կը դատաւարտուիս և քու բոլոր հարստութիւնդ կը գրաւուի ձերակոյտին կողմէ՛» — «Դրամս ինծի սուէք ու ես երթամ» . ըսաւ Շայլոք : «Աւասիկ , պատրաստ է , հո՛ս է ըսաւ Պասանիօ :»

Շայլոք ստակը առնելու վրայ էր , երբ Բորչիա նորէն կեցուց զայն ըսելով . «Սպասէ Հրէայ , տակաւին ուրիշ պահանջ մըն ալ ունիմ վրադ : Վենետիկի օրէնքներուն համաձայն քու հարստութիւնդ պիտի գրաւուի պետութիւնէն , իր քաղաքացիներէն մէկին կեանքին դէմ դաւած ըլլալուդ համար . և քու կեանքդ Դուքսին ձեռքն է . ուրեմն , ծունկ չոքէ՛ , և ներում ինդրէ՛ իրմէ :»

Այն ատեն Դուքսը ըսաւ Շայլոքի . «Որպէս զի տեսնես մեր քրիստոնէական ոգիին տարբերութիւնը՝ ես քեզի կը չնորձեմ քու կեանքդ՝ նոյն իսկ այդպիսի ինդիրք մը ընելէդ առաջ . քու հարստութեանդ կէսը կը պատկանի Անտոնիօի և միւս կէսը կ'երթայ Պետութեան» :

Վեհօգի Անտոնիօն այն ատեն ըսաւ թէ՛ ինք կը հրաժարէր Շայլոքի հարստութիւնէն իրեն ինկած բաժինէն պայմանով որ Շայլոք ստորագրէր կտակ մը սրով խոստանար զայն իր մահուրնէ վերջ ձգել իր ազգականը և անոր ամուսինին . քանզի Անտոնիօ գիտէր թէ Հրէան մէկ հատիկ ազջիկ մը ունէր , որ վերջերս՝ հակառակ իր հօրը կամքին ամուսնացած էր քրիստոնեայ երիտասարդի մը հետ , Լօրէնքօ անուամբ , որ Անտոնիօի սիրելի մէկ բարեկամն էր . և այս պարագան այնքան ցաւցուցած էր Շայլոքը որ ժառանգութեանէ զրկած էր ազջիկը :

Հրէան հաւանեցաւ ասոր . և իր վրէժխնդրութեանը մէջ ա՛յսպէս յուսախար ու մերկացած իր հարստութիւնէն՝ ըսաւ . «Հիւանդ եմ . թողէք որ սուն կերթամ . կտակազիրը ետեւէս զրկեցէք և հարստութեանս կէսը ազջկանս վրայ պիտի գրեմ» : — «Գնա՛ ուրեմն , ըսաւ Դուքսը և ստորագրէ՛ , եթէ քու անգթութեանդ վրայ զղջաս և քրիստոնեայ ըլլաս . Պետութիւնը քեզի պիտի չնորձէ քու հարստութեանդ միւս կէսը» :

Դուքսը ազատ արձակեց Անտոնիօն ու փակեց դատարանը : Յետոյ մեծապէս գովեց դեռատի փաստաբանին իմաստութիւնը և վարպետութիւնը և զանի իր սունը ճաշի հրաւիրեց : Բորչիա՛ որ կ'ուզէր իր ամուսինէն առաջ Պէլմոնիթ դառնալ՝ պատասխանեց . «Անհունապէս չնորհակալ եմ ձեր բրած պատիւէն , բայց անմիջապէս մեկնելու եմ» : Դուքսը ըսաւ թէ կը ցաւէր որ կենալու և միասին ճաշելու ժամանակ չունէր . և Անտոնիօի դառնայով աւելցուց . «Վարձաբէ՛ այս պարտնր , քանզի իմ կարծիքովս , չա՛տ բան կը պարտիս իրեն» :

Դուքսը և իր ժողովականները մեկնեցան դատարանէն . Այն ատեն Պասանիօ ըսաւ Բորչիայի . «Ամենապատուական պարոն , ես և բարեկամս Անտոնիօ այսօր ձեր իմաստութեամբը ազատեցանք ծանրածանր սուղանքներէ և ուստի կը ինդրեմ որ դուք հաճիք ընդունիլ Հրէային արուելիք երեք հազար սուքան» , — «Եւ մենք յաւիտեան երախտապարտ պիտի ըլլանք ձեզի մանաւա՛նդ սիրոյ և ծառայութեան մէջ» :

Անկարելի էր համոզել Բորչիան որ ընդունի դրամը . բայց նուէր մը ընդունելու Պասանիօի շարունակական պնդումին վրայ՝ ըսաւ . «Գու ձեռնոցներդ ինծի սո՛ւր , քու սիրոյդ համար պիտի գործածեմ զանոնք» . ու երբ Պասանիօ հանեց ձեռնոցները՝ Բորչիա նշմարեց մատանին զոր ինք

անցուցած էր անոր մասը . բայց խորամանկ կինը մատանին սառնել կ'ուզէր անկէ , որպէս զի զուարճալի կատակ մը ընէ երբ վերջը տեսնէ իր Պասանիօն . ասոր համար էր որ ձեռնոցները ուզեց իրմէ . ուստի , ըսաւ մատանին տեսնելով . «Լոկ քու սիրոյդ համար քեզմէ կ'առնեմ այս մատանին» : Պասանիօ շատ նեղուեցաւ որ փաստաբանը խնդրեց իրմէ մյակ բանը որմէ ինք չէր կրնար բաժնուիլ , ու մեծ շփոթութեամբ պատասխանեց թէ այդ մատանին չէ՛ր կրնար տալ , որովհետեւ իր կնկանը նուէրն էր , և երբու՞մ ըրած էր երբէք չի բաժնուիլ անկէ , բայց պատրաստ էր տալ իրեն՝ Վենետիկէ մէջ գտնուած ամէնէն թանկագին մատանին զոր պիտի գտնէր ծանուցումներ ընելով : Ասոր վրայ Բորչիա վշտանալ կեղծեց և մեկնեցաւ զատարանէն , ըսելով . «Դո՛ւն , պարո՛ն , ինձի կը սորվեցնիս թէ ի՛նչ պատասխան արուելու է մուրացկանի մը :»

«Սիրելի Պասանիօ ըսաւ Անտօնիօ , թո՛ղ առնէ մատանին . թո՛ղ իմ սէրս և անոր կատարած մեծ ծառայութիւնը փոխարինուած ըլլան քու կնկանդ տնաճութիւնովը» : Պասանիօ՛ այս աստիճան ապերախտ երեւայլէ ամօթահար տեղի տուաւ , և մատանին տալով՝ Կրաթիանօն զրկեց Բորչիայի հետեւէն : Ու այն ատեն գրագիր Ներիսան , որ նմանապէս մատանի մը տուած էր Կրաթիանօի՛ իրմէ խնդրեց մատանին , զոր Ներիսա տուաւ անոր , վեհանճնութեան մէջ իր սիրովմէն ետ մնալ չուզելով : Եւ երբ այս տիկիները տուն հասան՝ լաւ մը խնդացին թէ՛ ի՛նչպէս պիտի մեղադրէին իրենց ամուսինները , իրենց մատանիները ուրիշի տալերնուն համար , և պիտի երգուըննային որ այդ մատանիները անսնք տուած ըլլալու են ուրիշ կիներու :

Բորչիա՛ երբ տուն վերադարձաւ կը գտնուէր միտքի այն երջանակ վիճակին մէջ որ միշտ կ'ընկերանայ բարի գործ մը կատարած ըլլալու գիտակցութեան . իր զուարթ հոգին կ'ըմ-

բոշմներ ի՛նչ որ կը տեսնէր . — լուսինը կարծես ասկէ առաջ երբէք այդքան պայծառօրէն չէր փայլած , և երբ այդ անուշիկ լուսինկան պահուըտեցաւ ամպին ետին , Պէլմոնթի իր տունէն փախլով լոյսը նո՛յնքան հաճոյք պատճառեց իր գիւթուած երեւակայութեանը , և ըսաւ Ներիսայի . «Այդ մեր տեսած լոյսը իմ հիւրանոցիս մէջ կը վառի . այդ պզտիկ կանթեղը ո՛րքան հեռու կը նետէ իր ճառագայթները , նո՛յնպէս բարի գործ մը կը փայլի չար աշխարհին մէջ» . և իր տունէն լսելով երաժշտութեան ձայն մը ըսաւ . «Ինձի անանկ կու գայ թէ այդ երաժշտութիւնը աւելի քաղցր կը հնչէ հիմա , քան թէ ցորեկին» :

Ու հիմա Բորչիա և Ներիսա տուն կը մտնեն , և հագնելով իրենց սովորական զգեստը՝ կը սպասեն գալուստին իրենց ամուսիններուն , որոնք արդարեւ կը հասնին քիչ մը վերջ , հետեւին բերելով նաև Անտօնիօն . և Պասանիօ իր սիրելի բարեկամը կը ներկայացնէ տիկին Բորչիայի . հազիւ վերջացած էին շնորհաւորութիւնները և ողջոյնները , երբ գիտեցին որ Ներիսա ու իր ամուսինը սենեակին մէկ անկիւնը կը վիճէին . «Կուրք հիմակուընէ սկսաւ , ի՛նչ կայ» , ըսաւ Բորչիա : Կրաթիանօ պատասխանեց . «Տիկի՛ն , Ներիսայի ինձի տուած ոսկեգօծ չնչին մատանիին համար է , որուն վրայ կար սրագործի մը դանակին վրայ տեսնուած բանաստեղծութեան նման բան մը , — Սիրե՛ զիս եւ զիս մի՛ ձգեք :

«Բանաստեղծութիւնը կամ մատանիին սրժէքը ի՛նչ նշանակութիւն ունի» , ըսաւ Ներիսա : «Դուն երգում ըրիր ինձի , զայն քեզի տուած ատենս թէ՛ պիտի պահես զայն մինչեւ մահուան ժամդ . և հիմա կ'ըսես թէ փաստաբանին գրագիրին տուեր ես : Վստահ եմ որ դուն կնկան մը տուեր ես զայն» : — «Այս ձեռքովս» , պատասխանեց Կրաթիանօ , «տուի զայն պատանիի մը , գթասիրտ մանչու մը , պզտիկ ,

կարծանասակ տղեկի մը, քեզմէ ո՛չ աւելի բարձր, անիկա գրագիրն էր փաստաբանին, որ իր իմաստուն պաշտպանողականովը փրկեց Անտոնիօի կեանքը. այդ շատախօս մանչը մասնին ուղեց իբրեւ վարձատրութիւն, և ես անկարող էի մերժել իր խնդիրքը» : Բորչիա ըսաւ. «Բու կ'ստիճանի քանիկ նուէրը ուրիշին տալուդ համար դատապարտելի ես, Կրաթիա՛նօ» : Ես ալ իմ էրկանս Պասանիօի սոււած եմ մատանի մը, և վստահ եմ թէ անիկա ձեռքէ չի պիտի հանէր զայն եթէ ամբողջ աշխարհը իրեն տրուէր անոր փոխարէն» : Կրաթիանօ իր յանցանքը արդարացնելու համար ըսաւ. «Ի՞մ տէրս՝ Պասանիօն ալ իր մատանին սոււած փաստաբանին և անոր վրայ էր որ իմ մատանիս ուղեց մանչը՝ փաստաբանին գրագիրը որ բաւական նեղութիւն քաշած էր իբրեւ քարտուղար» :

Բորչիա ասիկա լսելուն՝ շատ բարկացած երեւոյթ մը առաւ և յանդիմանեց Պասանիօն իր մատանին ուրիշի սոււած ըլլալուն համար. և ըսաւ որ Ներիսա սորվեցուցած էր իրեն թէ ի՛նչի պէտք է հաւատալ, և թէ գիտէր որ կին մը առած ըլլալու էր մատանին : Պասանիօ՛ չափազանց ապերձանիկ էր, ա՛յսպէս իր սիրելի տիկինը վշտացուցած ըլլալուն համար, ու մեծ անկեղծութեամբ ըսաւ. «Ո՛չ, պատիւիս վրայ կ'երդնու՞մ, կնկայ սոււած չեմ զայն, հապա իրաւագիտական վարդապետի մը, որ մերժեց ընդունիլ ինձմէ երեք հազար սուքան, և ուղեց մատանին, զոր երբ չուղեցի տալ իրեն՝ մեկնեցաւ դժգոհելով : Ի՛նչ կրնայի ընել անուշիկ Բորչիաս : Ապերախտ երեւալէ ա՛յնքան կ'ամշնայի որ ստիպուեցայ ետեւէն զրկել մատանին : Ներէ՛ ինձի, բարի տիկին. եթէ դուն ալ հոն ըլլայիր, կարծեմ թէ ինձմէ պիտի առնէիր մատանին և դուն ինքզ պիտի տայիր զայն պատուական փաստաբանին» :


«Ո՛հ», ըսաւ Անտոնիօ, «ես եմ այս կռիւներուն անախորժ պատճառը» :

Բորչիա ըսաւ Անտոնիօի որ անոր համար վիշտ չի զգայ՝ քանզի բուն իսկ հակառակ ատոր՝ հաճելի է իր ընկերութիւնը. ատոր վրայ Անտոնիօ յարեց. «Ես անգամ մը անձս փրկանք դրի Պասանիօի տեղ. և ես հիմա մեռած պիտի ըլլայի եթէ չըլլար այն մարդը՝ որուն ամուսինդ սոււած մատանին : Կ'երաշխաւորեմ, հոգիս գրաւ դնելով որ քու ամուսինդ մէջ մըն ալ չի՛ պիտի կորորէ քեզի սոււած խօսքը» : — «Ուրեմն դուն անոր երաշխաւորը կ'ըլլա՞ս», ըսաւ Բորչիա, «Իրեն սուր այս մատանին, և ըսէ՛ իրեն որ ասիկա մըւսէն աւելի աղէկ պահէ» :

Երբ Պասանիօ նայեցաւ այս մատանիին վրայ՝ չափազանց զարմացաւ տեսնելով որ անիկա իր ձեռքէ հանած մատանին էր, ու այն ատեն Բորչիա պատմեց անոր թէ՛ ի՛նքն էր դեռատի փաստաբանը, և թէ Ներիսան էր իր գրագիրը. և Պասանիօ՛ անբացատրելի զարմացումով և ուրախութիւնով հասկցաւ թէ իր կնոջ աչնիւ քաջութեամբը ու իմաստութեամբն էր որ Անտոնիօի կեանքը փրկուեց էր :

Եւ Բորչիա նորէն հիւրասիրեց Անտոնիօն և անոր սոււած նամակներ, որոնք իր ձեռքը անցեր էին դիպուածով, և որոնք Անտոնիօի նաւերուն նկատմամբ տեղեկութիւններ կը պարունակէին թէ՛ նաւերը ապահով հասած են նաւահանգիստ, թէ՛ եւ ժամանակ մը կորսուած կարծուած էին : Այսպէս, այս հարուստ վաճառականին պատմութեան ողբերգական սկզբնաւորութիւնները մոռցուեցան անակնկալ բաղդաւորութեան մէջ. որուն յանդեցաւ. և պատեհութիւն ունեցան ինդալու մատանիներուն ծիծաղելի արկածներուն վրայ և իրենց ամուսիններուն վրայ, որոնք չի ձանցան բո՛ւն իսկ իրենց կիները. Կրաթիանօ չուարթորէն կ'երգուըննար տեսակ մը յանդապատում խոստումով թէ՛

Որչափ ասեմ կեանք ունենար,  
Երբեք պիտի չիսն ջուենար,  
Ա՛յնքան, ինչքան աս՝ մեկ բանեկ  
Ներխայիս մասին՝ մասեկ  
Աստուած չընէ, վար ձգեղեկ :




О. Г. АДЖЕЛОВ  
ВАРЫ

Вары, 1890 г. 20-го числа.  
Получил от Вас письмо от 18-го числа, в котором сообщено, что вы получили от меня письмо от 15-го числа. В ответ на это письмо я пишу вам следующее: ...

Ваше письмо от 18-го числа я получил 19-го числа. В нем вы сообщали, что вы получили от меня письмо от 15-го числа. В ответ на это письмо я пишу вам следующее: ...

Ваше письмо от 18-го числа я получил 19-го числа. В нем вы сообщали, что вы получили от меня письмо от 15-го числа. В ответ на это письмо я пишу вам следующее: ...



20-го числа 1890 г.

1. ...
2. ...
3. ...
4. ...
5. ...
6. ...

Ваше письмо от 18-го числа я получил 19-го числа. В нем вы сообщали, что вы получили от меня письмо от 15-го числа. В ответ на это письмо я пишу вам следующее: ...

Ваше письмо от 18-го числа я получил 19-го числа. В нем вы сообщали, что вы получили от меня письмо от 15-го числа. В ответ на это письмо я пишу вам следующее: ...

Ваше письмо от 18-го числа я получил 19-го числа. В нем вы сообщали, что вы получили от меня письмо от 15-го числа. В ответ на это письмо я пишу вам следующее: ...

Ваше письмо от 18-го числа я получил 19-го числа. В нем вы сообщали, что вы получили от меня письмо от 15-го числа. В ответ на это письмо я пишу вам следующее: ...

ՍՈՒՔԹ. ՅՈՎԱԼԷՓ Տ. ՍՏԵՓԱՆԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ

1. Կէս բժշկական խօսակցութիւններ	5 —
2. Մանչերու թշնամին	5 —
3. Թուքախտի վրայ կենս. ծանօթութիւններ	1. 50
4. Մանչերու բարեկամը	1 —
5. Մարդկային մարմինը	10 —
6. Շէյքսպիրեան պատմութիւններ Ա.	1. 25

Հետզհետե պիտի հրատարակուին

Համլէդ, Մակրէդ, Օթէլլօ, Համէտս ձիւլիէդդա  
և և Լէր Արքայ

ՆՈՒԷՐԻ ՀԱՄԱՐ ՅԱՐՄԱՐԱԳՈՅՆ ԳԻՐԲԵՐ

Կեանքի գործածութիւնը Լորա Էյլվալուրիւ	7 —
Պարաէլ բարոյական դաստիարակութեան	4 —
Արուեստ հարստանալու, Թարգմ. Նազիրեան	2. 50
Հայ ներսի արչունքը, Աշուղ Շահնազար	3 —
Երիտասարդը, Տարթ. Լուի Ալպէր Պէրս	1. 50
Հայդոյժ Խրիմեան Հայրիկի	2 —
Վանդոյժ » »	1. 50
Փամանակ և խորհուրդ »	1. 50

Գիմել Զարդարեան գրասուն

Կ. Պոլիս, Չախմախկար, թիւ 24—26

« Ազգային գրադարան



NL0169793

82

2-53